

\*\*\*

Վաղը, երբ չըկամ, զիս պիտի կանչես,  
Հովհն երբ հեկեկայ եւ հոգիդ տանցէ,  
Երկինքն երբ սրգայ, պիտի հառաջես,  
«Գրնաց, յանահեան եւս պիտի չը գայ»:

Պիտի գամ նորէն.  
Դու բար, արեւը երբոր նահանչէ,  
Դուրսը, դաշտերը երբոր կանանչեն,  
Մի քը ծաղիկին երբ սէր մըրմինչէ,  
Գարունը հազոր ճայնով դողանցէ...  
Կարօտի յուշերն երբ հոգիդ օքրեն,  
Պիտի գամ նորէն,  
Հիմ սիրոյ կանչով ժեզ պիտի կանչեմ:

\*\*\*

Ես կարօտի Ծով եմ հիմա,  
Մերը ալեկոծ, մերը խաղաղ,  
Մերը Սեւ Ամպեր՝ Ծովուն վրայ,  
Մերը Արեւն է ոսկեշաղ:

Ես անսահման կարօտի Ծով՝  
Խորունկ ու մութ, ու անտակ,  
Ալֆերուս մէջ Յորձանք ու Հով,  
Բայց եւ Մարզիտ ու Սուտակ:

\*\*\*

Անցեր է օրը անդարձ,  
Կ'իջնէ ահա իրիկունն.  
Միրտ իմ անգուսայ եւ անսանձ,  
Եղիր խոհեմ ու խոկուն,  
Ցողնած եմ ես ու նրկում:

Կ'իջնէ ահա իրիկունն,  
Չըկայ այշեւս վերադարձ...  
Գիշերն իշնէ՛ր գէթ հանդարտ,  
Չըլլա՛ր մութը անթափանց,  
Երկինքն ըլլա՛ր աստղագարդ:

## Ք Ա Ռ Ե Ա Կ

Միրտը «շուշա» է, չեն գըպիր, տըզաս,  
Ըզգոյշ, կը կոտրի, ի զուր կ'ափսոսաս,  
Բայց թէ կոտրեցիր, քող մարդ չիմանայ,  
Նհտէ ու զընա:

Մ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ